

Զ Ա Ր Թ Ո Ւ Մ



**Ը Ռ ՈՒԹԵԱՆ երգը լրուեց Արթընցաւ ձայնը կեանքին
Եւ օղակներն արծաթէ հնչեցին երբ դուն անցար
Դարձող ժպտուն աղախին առաւստէն ոսկեսար
Եւ տունիս մէջ կախարդուած նոր աղքիւրներ ցայտեցին**

**Մատներուդ կրակը նորէն վառեցիր Փարը բացաւ
Իր գաղտնիքները լոյսին Հայելիէ հայելի
Պատկերներուն պարը խոլ կազմըւեցաւ Ու վայրի
Սիրտ մ'անձկօրէն բարախեց ինչպէս խորունկ լար մը թաւ**

**Ներկայութիւնդ հիւսուեցաւ լուսամուտէ լուսամուտ
Ճրագին փոշին սրբեցիր բուրդովն ոսկի մազերուդ
Այսպէս բացիր ամէն դուռ ըսպասումի ակին հետ
Արդեօք շունչովդ երազին սլաքն է գծուեր ճամբուս վրայ
Ինծի դէմքեր յառեցան Ու խորն հոգւոյս տրտմաւէտ
Անդունդներու բանալին ձեռքիդ հրաշքովը գըտայ**

ԱՐՄԵՆ ԵՐԿԱՅ

Ա Շ Խ Ա Ր Հ Ա Բ Ա Ր Ի Հ Ա Ր Ց Ե Ր

(Ժար. տե՛ս Բազմավէպ, 1984, Մայիս-Յունիս, էջ 221)

«Ամէն»ի և «բացօթեայ»ի հարցերէն զատ, ինչպէս նկատեցինք անցեալ թուով,
Պ. Գեղամ կը ներկայացնէ կարգ մը դժուարութիւններ, նախ ածանցաւոր բայերու
լծորդութեան, և յետոյ քանի մը բառերու ուղղագրութեան մասին։

Քննենք առաջին մասը։ Ան կը գրէ։

«Հետեւեալ ուցանել վերջաւորուած բայերուն աշխարհաբար անց։ կատ. ձեւերէն
ո՞ւն է շիտակը

Մատուցանել.	մատոյց.	մատուց.	մատուցանեց.
Հատուցանել.	հատոյց.	հատուց.	հատուցանեց.
Ծանուցանել.	ծանոյց.	ծանուց.	ծանուցանեց.
Յարուցանել.	յարոյց.	յարուց.	յարուցանեց.

յետոյ կ'առելցնէ։

«Բաէք դարձեալ անոնց հրամայական ձեւը.

Հատուցներ թէ հատուցանէ՝	(գրաբար հատո)
Մատուցներ թէ մատուցանէ՝	(գրաբար մատո)
Ծանուցներ թէ ծանուցանէ՝	(գրաբար ծանո)
Յարուցներ մը յարուցանէ՝	(գրաբար յարո)

ինչ որ ըսինք անցեալ անգամ, նոյնը պիտի կրկնենք հոս ալ, թէ նոր չեն այս
դժուարութիւնները, մանաւանդ, թէ շատ մը հայ հեղինակներ արդէն անդրադարձած
են ասոնց մասին թէ պարբերական մամուլին մէջ և թէ առանձին ուսումնափրու-
թեանց հատորներով։ Հիներէն յիշենք Այտընեանը², որմէ վերջ թիրեացեան³ և Հ.
Ա. Ղազիկեան⁴. մենք առիթ ունեցանք զբաղելուն նկատելով Պ. Շ. Միացեանի
գրութիւն մը «Յառաջ»ի մէջ. իսկ վերջերս Հ. Վարդան Վ. Հացունի⁵։

Անկեղծութեամբ կ'ըսինք թէ բոլոր այս հեղինակները թէեւ միաձայնութեամբ
մերժած ու ձաղած են զին. Գեղամի ներկայացուցած սխալները, սակայն բաց ի
Այտընեանէ ո՞չ ոք տուած է հիմնական սկզբունք մը՝ ուսկից կարելի ըլլայ վճռա-
կան հետեւանք մը հանել կամ կանոն մը սահմանել աշխարհաբարի համար։

1. Պ. Գեղամ դժուարութիւններ ներկայացուցած պահուն ինցն իսկ այնքան տարօրինակ և անտեղի տեսած
է, օր. յարուցուր կամ յարուցունեկ' (հր.) ձեւերը՝ որ չէ համարժակած նշանակել. Նոյնը կրնար անդրադարձանալ և
ընել իր նշանակած միւս ձեւերու մասին, որոնց նոյնին խորի և անտեղի են։
2. «Քնն. Գեր. արդի հայերէն լեզուի». (Բ. մաս) էջ 88-93 Յօդուած Դ..
3. «Հայերէնի զեղծումները». էջ 28 (տպ. Կեւ Եօրք. 1917).
4. «Մ՛ գրէք... այլ գրեցէք». էջ 28-32, 105, 181 հան.
5. «Աշխարհաբարի հարցեր» տե՛ս «Բազմավէպ», 1981, էջ 298-9.
6. «Ի պէտա զարդացելոց» (Յառաջ) Ե. տարի, թ. 1630. 26 Յուլիս 1981.
7. «Ուղղագրութիւն և առողանութիւն հայերէնի» էջ 318 (տպ. 1988).